

ՔԵՐԴՈՒԱԾՎՔ

ՂԱԽՆԻԱԽԱՆՈՍ ԵՐԳՉԳԻ ԿԱՐՆԵՑԻՈՅ

ԱՃԷՄԻՔ

Ա.

Մեծառքանչ անուելդդ քո, Մարիամ,
Հընծութիւն է ողբախ, մեզը ՚ի բերանի.
Կը պարզեց հըրճուանք, սէր, մըխիթարանք,
Ու լըսելնաց քաղցրածայնութիւն ունի.
Դեղ վիրաց է, բըժքիութիւն հիւանդաց,
Վըշտացելց խընտում, յոյս մեղաւորաց.
Հսու կը բուրէ աստուածային շնորհաց,
Կ'անէ մարդուս մաքուր սուրբ առաքինի.
Հիւանդ Պունկիանոսը փափաքով կ'էրուի.
Կ'ըսէ՛ հոգուս, սըրտիս, լեզուիս թող զըրուի.
Անտարակոյս արքայութիւն կը տարուի
Ով ոք որ միշտ կ'յիշէ ու կ'ապաւինի:

Բ

Ոչ ես հանգիստ ունիմ, ոչ օրըս օր է.
Գիշերներն այ ոչ աչքերըս քուն կու գայ.
Յանկարձ տեսնամ՝ հըրեշտակաց թագուհին՝
Դեղնած դէմբիս ըռէնի կու գայ, գուն կու գայ:
Իմ՝ մըխիթարանքս ես, սուրբ Աստուածածին,
Ե՛կ զսվացուր քու միրովըզ ծարուածին.
Թէ երենաս գու մէկ ինձ ցընորածին՝
Միսքըս կը բռնորի, խելքըս տուն կու գայ:
Քեզ գըտնալու ունիմ փափաք շատ հալաս.
Մաքրազարդեալ կուսանքներովդ ինձի գաս.
Սս հալին մէջ թէ զիս թողուս ուշանա՞
Թիփու կը բըռնըրիմ, կապուտ ձուն կու գայ:
Պունկիանոսն եմ, երբ որ կ'յիշեմ սուրբ անունդ՝
Կը թալիանամ, յօդուանքներըս կ'ելլէ թունդ.
Ոսկ մէկ նայոււածքովըդ գեղեցիկ ըռունտ՝
Փըլած սըրտիս շէնքին ոսկի սիւն կու գայ:

Գ

Մայր աղքատաց մեղաւորաց, Մարիամ,
Սս խեղճ ողորմելուս ով զըթայ պիտոր.

Աբցուցեր է տէֆտէրնիրը տէրտերըս.
Ողորմած թագուհիդ նրը կարդայ պիտոր,
Կարօտովդրդ խոցուած տես սըրտիս եարան,
Յանկալիդ տեսնելու ինձ տեսիլք տարան.
Յարգոյ թախտ յօրինեմ գաս հանգչիս վըրան,
Գունըզգուն ծաղկունքով խաս վարդ այ պիտոր:
Կը սիրեմ նազելիդ՝ իմ աշքերէս վեր.
Ե՛րը լըցուի արդեօք, երը այս կարօտը մեր.
Մէկ մարդ մ'որ ընկեր է յօտար երկիրներ,
Հսյրենիքն երթալու միշտ փութոյ պիտոր.
Իմ արևս այ, կեանքս այ՝ զուրպան քեզ ըսի.
Երը հոգիս մարմնէս քաղուիլ կ'ըսկըսի,
Ե՛կ երկնաւոր ուղիկցութեանըս հասի.
Ղունկիանոսն առանց քեզ ուր երթայ պիտոր:

Դ

Ո՛վ աղրիւր գրթութեան, Մարիամ առւրը կոյս,
Անտէր, անճար, անօդնական մընացի.
Ու ոք չընըզճաց զիս, թագուհի երկնից,
Զեռք, ոոք չըթողի՞ ոոք չըհամբուրեցի:
Նեղութիւնն աշխարհիս կըսկըծցուց եարաս,
Մի թողուր թընամիք գան խընտան վըրաս.
Գու ինձ համբերութեան շընորհները տաս.
Խիստ դառն է բաժակը որ ես խմեցի:
Անկըրելի է իմ խրզնուկ հալըս, աճս,
Կը կորընչիմ եթէ ինձի շը օգնես,
Բաց ՚ի քէն այլ չընիմ յոյս ումուտ մը ես,
Վասն որոյ ցաւալի սիրաըս քեզ բացի:
Ղունկիանոսը ծանըր վըշտաց թեթեցու,
Սէրըդ, գութըդ, ողորմութիւնըդ ցըցու,
Ինձ անդին որրոց հետ խառնէ, խընտացու,
Քանդի ես աս աշխարհի մէջ չաս լացի:

Ե

Ո՛վ տիրուհի Աստուածածին ցանկալի,
Գոս սիրուգ պողպատով՝ սիրուշ տաղուած է.
Ընկըմեր եմ տեսուգ մըտածմունքներուն,
Կարծես թէ իմ հոգիս մարմնէս քաղուած է:
Օսկէզօծ պալատիդ դըները մէկ բաց,
Երկցիր, աշքերըս յերկինքը մընաց.
Յանկալի Սըրբուհիդ, թագուհիդ փառաց
Չըտեսնալուս՝ աշխարհն գըլխուս նեղուած է:
Տէրտերուս տէֆտարը առջեւդք բերեմ,
Տիս, ինչ կերպ կերպ ծանըր խաշեր կը կըրեմ.
Չիւնքի քէզնէն կարօտ սըգով կեցեր եմ,
Աս պատճառաւ վըրաս մոխիր մաղուած է.

Անսաղնալի եղաւ վէրքերս , հընցու ,
Զեմ կըրնայ դիմանալ , սէրը սաստկացաւ .
Կեանքը ախուվախմավ ոզքալով անցաւ ,
Ղունկիանուը տէրտ ու ցաւով շաղուած է :

Զ

Աս ի՞նչ խեղճութիւն է որ ես կը կըրեմ .
Ա՛յս , սուրբ Սստուածածին , իմ հալը ի՞նչ է .
Խառնելեցան իրար կարօտդ ու սէրդ ,
Ողորմուկ ձայներով կոծ լալը ի՞նչ է :
Ես ընկեր եմ պիւսիկի պէս ֆիրեատի ,
Ալէկոծեալ սիրուս հէջ չի հանդարտի .
Ինձի յարքայութիւն մշտցընես պիտի .
Հաւատով յուսով տոքեզ գալըս ի՞նչ է :
Թրշնամիքս հըզօր են հոգուս հակառակ ,
Օգնեա ինձ որ չըլլամ տռակ նըշաւակ .
Զարդարէ գըլուխըս անթառամ պըսակ ,
Վեզի սաստիկ սիրով սիրտ տալըս ի՞նչ է :
Ղունկիանուն եմ , շատցաւ օրէ օր տէրտըս ,
Ցիսուսըս գըտնալու կ'ըշտապի սիրուս .
Աս մասին մեռնիւը ըլլայ իմ պարտըս .
Հարամ է աշխարհս , ալ մնալըս ի՞նչ է :

Է

Դու ես իմ ցընեալից ուրախութիւնըս ,
Մայր Յիսուսի , ովք թագուհի չընորհոց .
Կարօտըդ քաշելով , սիրովդ էրուելով ,
Ցընորեցայ գըլուխըս խելք չըմընաց :
Սիրուս անմարելի կըրակով կ'երի ,
Եղայ տառապանաց նեղութհանց գերի .
Իմ բազմադէմ ամայութիւնըս յերկրի
Զըգուեցուց կենցաղուս վըշտալի կենաց :
Գըթա գորովագութ Մարիամ սուրբ կոյս ,
Իմ միայն նազելի և մի միայն յոյս .
Սիրոյ ձեռքէն քաշած վիշտը եղկելոյա'
Հեղճամըզծուկ լաց կը շարժէ տեսողաց :
Եա եկ Ղունկիանոսին մէկ ումոււս մը տուր ,
Եա տար յարքայութիւն կարօտը լըցուր .
Օդի պէս անխառն ես , լուսի պէս մաքուր .
Ե՛րք ըլլամ բերկրալի տեսոյ քո դիմաց :

Ը

Մէկ օր կեանքիս ծառը կըտի ու կ'ըյնի ,
Աւ ու ճերմակ գանկով տաշեմ կը հէլպէթ .
Աս երկիւղով գողամ' ու կը սարսափիմ ,
Ահուվահով կեանքըս մաշեմ կը հէլպէթ :

Կոյս գըթած, ընկեր է հոգուս տունը փուտ,
Եկու սիրով, սըրտիս մէկ սենեակը մնւտ.
Պայծառափայլ դէմքիդ գեղաղարդ տեսուդ
Սաստիկ կարօտութիւն քաշեմ կը հէլպէթ.
Տէրտովդդ գեղնեցաւ երեսիս գունը.
Անչուշու կու գայ աւա ձըմբււան գարունը.
Անճառելի փառքին վայելչութիւնը՝
Մէկ օր դըրախտին մէջ քըշեմ կը հէլպէթ.
Ղունկիանոսն եմ, ողորմածէդ յոյս առայ,
Սիրտը կը գալարի, սէրըս կը եռայ.
Ըստ որում ես քեզի գըրտւած եմ ծառայ՝
Ենորհքներ քո ձեռքէդ կ'աշեմ կը հէլպէթ.

Թ

Խիստ գըթած ես, աղէխորով Մարիամ,
Դու եղիր ինձ որբուս մեն ու այր ու րէ(մայր).
Գունիմ սիրելի մը, ոչ բարեկամ մը,
Ըստ որում ընկեր եմ վեկ ու այր ու րէ(վայր).
Շուտ հասիր տըկարիս, շուտ բըռնէ վերցուր,
Ախտածնտիս առողջարար գեղ մը տուր,
Ով թագուհի, ինծի ձեռքէ մի թողուր,
Զըդիալի ոորերուս քէ ու այր ու րէ(բար).
Կը ըռուին ինձ հետ անկըրելի ցաւեր,
Կեանքիս բերգն է փըլած, քաղաքն է աւեր.
Ի՞նչ հնար է, շատ կ'աշխատիմ չի բըներ
Սիրուդ ճեղքած սիրուծս կին ու այր ու րէ(կար).
Արմէն պատուէ, փառքէ հըրածարեցայ,
Ճանկալիդ իմ, քեզ զիմեցի, քեզ գարձայ.
Ղունկիանոսն եմ, գառն աշխարհէս զըզուեցայ,
Վերջապէս ինձ քովըդ տիւն ու այր ու րէ(տար).

Ժ

Մայր Յիոռումի, այս իմ վըշտացած անձիս՝
Մըլսիթարութիւն մը տիւն ու այր ու սէ(տաս).
Խիստ է պատերազմըս 'ի չար թըշնամեաց,
Դու միշտ ինձ օգնութիւն զիմ ու այր ու սէ(գաս).
Փորձանք կ'յարուցանեն իմ կարիքէս վեր,
Զի բաւեր, Մայր հըզօր, աղկար ուժը մեր.
Տուր աղօթիք քեզ յուսալու շընորհքներ,
Նընշեմ անձըս, ըըռնեմ պէ ու այր ու սէ(պաս).
Շատ կը վախեմ աարսափելի դըժոխսքէն,
Պահէ ինձ յարաժամ մահացու մեղքէն.
Զըզըրկըւիմ երկնից աննըման քաղքէն,
Ունենամ մրտոց հետ մեն ու այր ու սէ(մաս).
Մարիամ, մըլսիթար ցաւալի սըրտիս,
Կս սաստիկ նեղութիւնք քաշեցի աստիս.

Զի թողուր Մայր սուրբը՝ զու գատապարտիս,
Ղունկիանոս, հերիք է լիւն ու այր ու սէ(շաս):

ԺԱ

Ըսի. Սօւրբ Կոյս, Ես խոցուած եմ սիրովըդ.
Ըսաց. Թէզ մը կը սաղցընեմ քո նարադ:
Ըսի. Այս կենցաղըս վըտանզի մէջ եմ.
Ըսաց. Դորեր եմ իմ ձեռքըս քո վըրադ:
Ըսի. Ի՞նչուէս կ'ըլլամ' երբ որ հօգիս տամ:
Ըսաց. Ան վախտը շուտ օգնութիւն կու գամ:
Ըսի. Արդեօք կ'առնեմ պըստակն անթառամ.
Ըսաց. Կը ընճայեմ, մի հոգ աներ ադ:
Ըսի. Դատաստանէս խիստ կը վախենամ.
Ըսաց. Ձէ մի ունիմ քու վըրադ խընամ:
Ըսի, թէ Յիսուսիս ի՞նչ պատասխան տամ:
Ըսաց. Կ'անցնեմ հաճոյ քո էրած մեղադ:
Ըսի. Պունկիանոսն եմ, այլ հերիք է լամ:
Ըսաց. Մէկ օր կը խընտաս ալ, միւժոէ տամ:
Ըսի. Մօտեցեր եմ՝ աշխարհէս կ'ելլամ.
Ըսաց. Կ'ըլլամ ուրախ ու կ'առնես մուրատ:

ԺԲ

Ըսի. Ակրուդ չեմ զիմանար, Աըրբուհի.
Ըսաց. Փափաքըդ լըցուելու կ'անեմ ճար:
Ըսի. Որդիդ բնի ի սիրտըս հանգչեցու.
Ըսաց. Պէտք է դու ալ ըլլաս սուրբ տաճար:
Ըսի. Կարօտներըդ սաստիկ կը կրթեմ.
Ըսաց. Զերմեռանդըս ես այ կը սիրեմ:
Ըսի. Ես խիստ ողորմելի անճար եմ.
Ըսաց. Կ'ըլլամ որրուդ սըրտի սիրով մար:
Ըսի. Ո՞ւր տեղ զըտնամ ըսքանչելիդ իմ.
Ըսաց. Յարքայութիւն երբ որ քեզ տանիմ:
Ըսի. Անկըրելի մեծ ցաւեր ունիմ.
Ըսաց. թէ Որդեակըս, խաջըդ սիրով տար:
Ըսի. Ղունկիանոսը քուկդ է, գու զիտես.
Ըսաց. Մօտ օրերըս գութըս կը տեսնես:
Ըսի. Անճառ փառքին խիստ կը բաղձամ ես.
Ըսաց. Պատրիաստեր եմ անի քեզ համար:

ԺԳ

Նեղած անձն իմ, զըթած կուպին մօտեցիր,
Ուրախութեամբ քեզ լըցընէ անըստակ.
Քո սըրտիդ աղմուկին, մըտքիդ ցընդմանը
Հանդարտութիւններ զըտցընէ անըստակ:

Կը տեսնայ որ յոյսը իրան զըրեր ես,
Յիսուս որդին պատուեր՝ ոքրանց սիրեր ես,
Կարօտութիւնն անօրատմելի կըրեր ես,
Սուրբ երեսը կը ցրցնէ անըստակ:

Ձի զըրկեր դըշախտէն, ոքրոց տաճարէն,
Հըրեշտուկաց գտաէն, յարդարոց պարէն.

Պիտոր աս քո ողբ ու լացիկ փոխարէն՝

Անուշ ձէներ լըսկցնէ անըստակ:

Երր, Ղունվիանոս, արդարութեամբ քաղես կոր,
Ախ հառաչով սիրտղ ու հոգիդ հալես կոր,
Արքայութեան գուռը հասեր՝ չաղես կոր,
Բանայ ու ներս կը մըտցնէ անըստակ:

ԺԴ

Կարօտովըդ, մը Տիրուհի, խոցուած եմ,
Վէրքերուս զու մէհէմ կըլլաս կը հէլպէթ.
Թէ որ խեղճութիւնըս տեսնես մասնաւոր,
Հէջ չէ նէ տէրտերըս կիսես կը հէլպէթ:

Ուրախարար ասալ ծովային կ'յիշուիս գուն,
Հալեցայ, մալեցայ, աչքըս շըկայ քուն.

Ես այ խառնըւեր եմ ախտածէտներուն,
Ինձի ալ անոնց հւես կ'յիշես կը հէլպէթ:

Անուշ ձայնըդ ես երր սկիսոր իմանամ,
Անշէջ վառուած սիրով ո՞ր կողմը զընամ.
Այշափի որ քեզ դիմեր՝ կու լամ ու կ'ողքամ,
Մէկ օր մը իմ լացըս լըսես կը հէլպէթ:

Զօրացու արկարըս զէպի քեզ գալու,
Բաց ՚ի քէն չունիմ՝ ոք ինձ յոյս մը տալու,
Ղունկիանոս յարքայութիւնդ առնելու,
Աս ալ իմ ծառաս է կըսես կը հէլպէթ:

Աձնտիք, որք Կոջոն Տէսէտէպաւ, Կար Եւրբու:

ԺԵ

Դու մըխիթար վըշտացելոց, Մարիամ,
Միթողուր զիս նեղաթեան մէջ, ոքգի մէջ.
Սիրով վառուած ուշաթափեալ տըխերեր եմ.
Միթողուր զիս նեղութեան մէջ, ոքգի մէջ:

Բաս որում գութ ունիս ինձ մեղաւորիս,
Փըրկութեանը բաղձալով՝ կը հընարիս.
Կը թախանձեմ՝ աէ եկ շուտով՝ քովետ առ իս.
Միթողուր զիս նեղութեան մէջ, ոքգի մէջ:

ի նշ կը գրնուածամ՝ Ղղւնկիանոսին մէկ հարցուր,
Գիզ ցանկալիդ, քեզ աչքերուս երեցուր.
Եմ կարօտ քո տեսուդ, փափաքըս լըցուր:
Մի թողուր զիս նեղութեան մէջ, սրգի մէջ։

ԺԶ

Ես որ ընկայ Մայր ցանկալուն սէվսոյին,
Կը մորմորամ, գիշեր կու լամ, զօր կու լամ.
Փղնաքառելով թափէ ընկայ հոգնեցայ,
Կը մորմորամ, գիշեր կու լամ, զօր կու լամ։
Դէպի յարգայութիւն միոքս է սըլացած.
Կարծեմ թէ նազեցա դիմացս է կեցած.
Աէրը վառ կըրակով սըրտիկս է լըցած,
Կը մորմորամ, գիշեր կու լամ, զօր կու լամ։
Կը պըտըտիմ՝ քաղքէ քաղաք, գեղէ գեղ,
Զունիմ հանգարտութիւն մէկ երկիր, մէկ տեղ.
Աչքիս անձրէններէն պըրծեր է հեղեղ,
Կը մորմորամ, գիշեր կու լամ, զօր կու լամ։
Սաստիկ կըսկիծներու աըւեր եմ տեղիք,
Ո՛վ սըրբուհիք, սըրբունաց հետ մէկ եղիք,
Լէկէք Ղունկիանոսին ցաւակից եղիք,
Կը մորմորամ, գիշեր կու լամ, զօր կու լամ։

ԺԷ

Ե՛կ փարատէ տըխուր սըրտիս ամակերը,
Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր.
Դէմեր կու գան փայլակներով կայծակով,
Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր.
Խորհուրդներու ալիքներով կը ծըփամ,
Սըգաւորիս տես, խընամ տար, հերիք լամ.
Մերձլիր խաւարելցյա որ պայծառանամ,
Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր.
Ո՛վ դու յոյս իմ և ապաւէն բարերար,
Ոյս վըշոալի կենցաղյս մէջ մի մոռնար.
Միշտ յիշէ զիս՝ որ չըլլամ անմըխիթար,
Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր.
Ո՛հ, թադուհիդ մեղսուորիս զըթայ նէ,
Ոմէն կասկածներէս ապահով կ'անէ.
Պունկիանոսն ան, փէչիդ տակը պահպանէ,
Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր։

ԺԸ

Ի՞նչպէս չայրիմ՝ Աստուածուհւոյն սիրով,
Կայուածքը խօչ, զըրուցը խօչ, տեսքը խօչ.
Ո՞նի է իմ տըխուր սըրտիս ցընծումը.
Կայուածքը խօչ, զըրուցը խօչ, տեսքը խօչ։

Կը թալիսնամ՝ երր որ կ'յիշեմ անունը.
Կարմիր վարդէն առեր է պայծառ գունը.
Սըրբերը կը վայեն գեղեցկութիւնը.
Նոյուածքը խօս զըրուցքը խօս, տեսքը խօս:
Կարօտը ձզեց զիս մէջ ահի վահի,
Խոցուայ հոգէտընէս, կը մեռնիմ սահի.
Ձէնը քաղցըր, ինքն ողորմած թագուհի,
Նայուածքը խօս, զըրուցքը խօս, տեսքը խօս:
Պունկիոնոն յանձներ եմ օրհնեալ կամացը,
Որ հաղորդ առնէ իւր անճառ փառացը.
Անթիւ կուսանք ձեռք կապեր ին դիմացը.
Նայուածքը խօս, զըրուցքը խօս, տեսքը խօս:

ԺԹ

Եկաւ յերկնուց հըրեշտակաց թագուհին,
Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ.
Երր խօսեցաւ ձէնն որ առի՞ թակացայ,
Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:
Հըրեշտակներ սանդուրներով, սազերով,
Երգ երկնային կը երգէին նազերով.
Տեսայ սիրուն մարգարտաշար մազերով,
Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:
Պայծառափայլ դէմքին սիրահարեր եմ,
Այս կարօտը շատ մի պիտօր ես կըրեմ.
Թափէ ընկայ, անպատմելի կը սիրեմ,
Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:
Իմ սիրելիս մէկ իմ ցաւքս իմանայ,
Որ ալ հոգիս մարմբնուս մէջ չի մընայ.
Պունկիանուար ինչպէս սիրուն դիմանայ,
Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:

Ի

Լոյս արևն ես արքայութեան՝ տենչալուգ,
Չըբաղձամ մի, չըխընդրէմ մի, չըլամ մի.
Տեսութիւնը դ փառք է, պարծանք, փըրկութիւն,
Չըբաղձամ մի, չըխընդրէմ մի, չըլամ մի.
Ճառագայթէդ կուր աչքերըս կ'առնէ լուս,
Գեղ թագուհիդ երկու ձեռօք բըռնելուս.
Տանջանքներով սուրբ անուանը մեռնելուս՝
Չըբաղձամ մի, չըխընդրէմ մի, չըլամ մի.
Սղաշանքս՝ հաճոյ ըլլար, Մայր սիրուգ,
Զիս խառնէիր մաքրազարդեալ սըրբերուգ.
Անճառելի տեսութեանը փառքերուգ՝
Չըբաղձամ մի, չըխընդրէմ մի, չըլամ մի.

Պաւնկիտնոսրմ՝ տեսուդ տրժան ըլլուլու ,
Պայծառ զէմքիդ միշտ յաւիտեան դմոցիլու ,
Անտրբառում խընսու մը ևս ձեռք բերելու՝
Չըրաղձամ մի , չըխոնդրեմ մի , չըլամ մի .

ԲԱ.

Դու կուսանաց , հըրելտակաց ցընծումը ,
Եկուր , սուրբ կոյս , եկուր տեսնամ , եկուր մէկ .
Բացուի ուրախ ծաղկըները , վարդերը ,
Եկուր , սուրբ կոյս , եկուր տեսնամ , եկուր մէկ .
Այլոց կայ սիրելի , սիրուն ազգական ,
Անոնց հետ կը հըրճուին , կը զըւարճանան .
Լու քեզ ունիմ մըխիթարանք սոսկ միայն ,
Եկուր , սուրբ կոյս , եկուր տեսնամ , եկուր մէկ :
Զըւարթ , պայծառ , ուրախ գէմփըդ երբ ահասց ,
Պուրպան կ'անեմ բոլոր կեանքս այ , զըլուխս այ .
Զօր գիշեր կը քաջեմ զըմքը ու զուսաց .
Եկուր , սուրբ կոյս , եկուր տեսնամ , եկուր մէկ :
Պունկիտնոսն եմ , ծառադ , ըղքեզ խիստ սիրող ,
Իմ կարօտըս լըցընելու ես կարող .
Երեցիր , առ տըխուր պիտըս ճըխոյ թող .
Եկուր , սուրբ կոյս , եկուր տեսնամ , եկուր մէկ :

ԲԲ

Տեսութեամբըդ հըրաշագեզ թագուհի ,
Ինձ խընտացու , զըւարճացու , ցընծացու .
Մըտածմունքըս , խելքս ու միտքըս քեզ հետ է .
Ինձ խընտացու , զըւարճացու , ցընծացու .
Ո՛վ գու անուշ , քաղցր երանի կու տամ .
Խանդակաթեալ դիմեր եմ առ քեզ կու գամ .
Ինձ խընտացու , զըւարճացու , ցընծացու .
Պունկիտնոսը նազելուդ է խիստ կարօտ .
Քո յանկալիդ եթէ զըտուի ինձի մօտ ,
Մութ զիշերըս կ'ըլլոյ պայծառ առաւօտ .
Ինձ խընտացու , զըւարճացու , ցընծացու .

Կը շաղունակախի :